

## Տ Ե Շ Կ Ա Հ Ա Յ Ֆ

Տանկահայսց թերթերում մեջ են բերուած Կիլիկեան արհաւիրեների մանրամասնուրիւնները, որոնցից քաղաւմ ենք յետագաները:

### Ա Տ Ա Ն Ա

**Խոռորած.** — Զարդ, թալան, հրդեքը մէկ սկսած է Ապրիլ 1-ին ցերեկուան ժամը 4 ին և տեւած է մինչև Ապրիլ 3 ցերեկուայ ժամը 10<sup>1/2</sup>, այն է ճշշդ 54 ժամ ամըողջապէս: Կեանքի կարուստը համագումարը 3000 հոգիէ աւելի կենթադրուի, շատերը այս թիւը 6-7000-է կը բարձրացնեն: Ասոնցմէ միայն 2-300 ը կը բազկանայ թուրքերէ, քեւրտերէ և ֆէլաններէ, որոնք սպանուած են պաշտպանողական հայ ոյժերու կողմէ, Զարդի և թալանի համար անսնց ըրած յարձակումներուն ատեն, զանազան վայրերու մէջ: Մնացեալը, 3000 հոգի, կը բազկանայ Հայերէ, կան նաև անկարեւը թեռով Յոյներ, Արագ-Ռ շագներ և օտարականներ, ինչպէս նաև երկու ամերիկացի միութնարներ, Պ. Ռոճնէրու և Պ. Մօրէր, և Փէզուիթներէն ֆրէր մը և չորս գերմանացի: Հայ Զարդուածներն են, ընդհանրապէս, փախուստի խուճապին պահուն փողոցները և քաղքին շրջակայքը գանուսղները, անպաշտպան տուներու մէջ ձերքակալուածները, և հրդեհուած տուներու մէջ ողջ ողջ այսուածները: Ատանայի և շրջականներու շուրջ 20000 հայութիւնը բաւորովին քնաջինց պիտի ըլլար, եթէ մանաւանդ ու և է կերպով ճողովը ելով մասնաւոր ապաստանարաններու մէջ չժողվուէին ու ինքնապաշտպանութեան գիմած շըլլային: Յոյն ապաստանարաններուն կարեւորներն են: — 1. Ստեփաննոսի եկեղեցին, որուն մէջ խռնուած էր 2000 հոգի: 2. Ա. Աստուածածնայ եկեղեցին՝ 1500 հոգի: 3. Հայ բաղոքականաց եկեղեցին՝ 1000 հոգի: 4. Ամերիկեան աղջկանց վարժարանը՝ 1000 հոգի: 5. Փէզուիթներուն եկեղեցին, շէնքերը՝ աւելի քան 6000 հոգի: 6. Թըփփանիներու գործարանը՝ 500 հոգի: 7. Գերմաններու գործարանը՝ 500 հոգի: Այդ եօթը կարեւոր ապաստարաններու առաջին հինգին ազատագրութիւնը կը պարագինք հայ երիտասարդներու, որոնք ամբողջ մեծ շրջանակ մը բռնած էին քաղքին կեղզոնին մէջ: այս պատճառուի ազատեցած շատ մը օտարականներ եւս, որոնք յոյժ մեծ ներքողով և

շնորհակալութեամբ կը խօսին հայ քաջագործութեան վրայօք Մնացեալ ապաստարաններու ազատագրութիւնը կը պարագինք Դերմաններու, Ամերիկացիներու և Թրիփաններու, ինչպէս նաև մասնաւորաբար ժէղուհին քրէրնելու, որոնց ամբողջ քաղաքին ազատագրութեանը համար իր կեանքը զնող ու նոյն իսկ բազուկէն ծանրապէս վիրաւորուող անդլիական հիւպատոսին, այդ աննման հերոսին մեր անհուն սէրն ու երախտիքը կը նուռիրենք: Ապրիլ 3 էն սկսեալ զիակները կը հաւաքուին քաղաքին փողոցներէն ու կառքերով կը տարուին Սիյհան գետը կը թափուին: Սակայն ամբողջ քաղաքին մէջ սոսկալի դարշահոտութիւնները կայ և շատ կը վախցուի մօտալուտ համաճարակէ մը:

Ատանայի շրջակայքը եղող գիւղերուն մէջ և ոչ մէկ չէ մնացած, ամբողջ ջարդուած են: Նոյնպէս ջար քեր գործուած են 0սմանիէի և Համիտայէի գիւղաբազաքներուն մէջ, որոնց մանրամասնութիւնները տակաւին մեզ հասած չեն:

**Թթալան.**—Ատանայի ամբողջ վաճառատունները, խանութները, ըոլոր շուկան, բացի հայերուն պաշտպանութեան տակ եղող փոքրիկ մէկ շրջանի խանութներէն, ըոլորովին թալլուած են, մինչև իսկ գրանեղանները, աթոռները, պարապ սնտուկները: Հարիւրաւոր տուններու կահ կարասիքը կողոպտուած են: Այսպէս ամբողջ քաղաքին վաճառականութիւնը սնանկացած է, և հրդեհէ ազատած տուններ բոլորավին դատարկ ու անընտելի մնացած են:

**Հրդին.**—Այս է ահա ամենէն սոսկալին: Այնտեղ ուր գիւղագրութիւն տեսնուած է կոտորածին և թալանին հանգէպ՝ թուրք խուժանը սկսած է անմիջապէս հրդեհել, այսիւ, աւերել ամէն ինչ: Զանազան կողմեր 1000 էն աւելի հայ տուններ այրուած, մոխիր գարձած են: Յոյները և օտարականները այսափ կարեւոր կորուստ մը շունին. թուրքերէն 20~40 տուն հազիւ կայ այրուած: Վաճառատուններ, խանութներ, մթերանցներ, փրքրիկ բացառութեամբ մը, ամբողջապէս այրուած լմնցած են: Քրիստոնեայ ժողովուրդին ամբողջ շրջակայ ադարակները, այդիները, ամարանոցները քանգուած մոխիր գարձած են: Սոսկալի հրդեհներ ևս ձգուած են Համիտայէի, 0սմանիէի և այլ շրջակայ գիւղերու մէջ:

**Տնտեսական կարուսա.**—Գրեթէ ամբողջ շուկան կողոպտուած, այրուած, քանգուած է: Այրած տուններու թիւը 1000 էն աւելի է, որոնց մէջ շատ կը գտնուին 1000~1500 ոսկի արժուած թեամբ շէնքեր: Գրեթէ ամբողջ հայերուն տակաւին չայրուած տուններու կահ կարասիքը պարզուած, դատարկած են: Շատ գործարաններ հիմնայատակ քանգուած են: Ամբողջ շրջակայ

ագարակներ, ամարանոցներ և լն. փճացած են: Ընդհանուր շէսքի, ինչքի, ապրանքի կորուստը մօտառքապէս եթ կու միւնքոն ոոկի կը հաջուի, կորուստ մը որ 100 տարուան մէջ չկըրնար դարմանուիլ:

**Ներկայ վիճակը.**—Եթ կու օրուան մէջ 100-ի չափ քնտանիք հոս հասան ոովալուուկ վիճակի մէջ: Աակայն այս հոսանքը արգելուեցաւ. շոգեկառքը դադրեցաւ քանի մի օրուան համար, այն վախով թէ ժողովրդին բերած ահ ու սարսափը հոս և անտարակոյս կոտորածի մը տեղի պիտի տայ. հիմա ամքողջ արկածեալ հայութիւնը կը մնայ Ա.տանայի մէջ հազարաւորներով խռովածք բացօթեայ վայրեթ, անօթի, մերկ, բոլորովին սովամահ վիճակի մէջ: Նոյնպէս համաճարակը շատ մօտալուաէ, եթէ անմիջական դարման շտարուի:

**Ընդհանուր կացուրիւնը.**—Այժմ կառավարական միջոցները բաւական խիստ են: Ապրիլ 5-ին օսմ. պէջլեկ մը Պէյսութէն 84 զինուոր հանեց հոս, որոնք ճամբուեցան: Եթէկ ևս 150 ինթիյաթի զինուորներ զրկուեցան. կացութիւնը բարւորած կը համարուի:

**Կոռուածի դաւադրութիւնը.**—Նախորդ տեղեկազրին մէջ դէպքին իբր թէ սկզբնապատճառ յիշած էի պատիւը բռնաբարելու համար յարձակում կրած հայ պատանին մը երեք թուրք սպաննած ըլլալը: Աակայն ո՞վ այնքան տխմար է չհռչակելու չափ թէ միշտ անտեսանելի ձեռք մը, խորհրդաւոր ոյժ մը և կանխամտածուած դաւադրութիւն մը կայ այս սոսկալի, անման ջարգին մէջ: Կառավարութեան անտարբերութիւնը արգէն բացայացտ է. կուսակալը և ֆէրիդը կատարելապէս պատասխանատու են: Այս կերպ է նաև ընդհանուր հիւպատոսներու և օտարականներու համոզումն ու տեղեկագրութիւնը: Ո՞վ պիտի կտրէ այս անտեսանելի դաւագիր ձեռքը. ո՞վ պիտի չէզոքացնէ ու փճացնէ այս խորհրդաւոր դաւաճան ոյժը:

### ՏԱՐՍՈՒՆ

Մեր առաջին տեղեկագրին մէջ (Յ ապրիլ) ըստած ենք թէ քանի մը ժամէն Տարսոնի մէջ ևս պիտի սկսին ընդհանուր ջարգն ու կոտորածը: Մեր այդ տողերը գրուած պահուն արգէն ամէն բան սկսած է: Ատանայի կոտորածին իբրև մէկ նկարն է նաև Տարսոնի կոտորածը:

**Կեանքի կորուս.**—Ատանայի վիճակը արգէն գործնական մեծ խրատական մը եղած էր Տարսոնի հայերուն: Խուճապը սկսելուն պէս ամէն ոք կսկսի վազել ուղղակի Ամերիկեան Գօ-

Աէճի շէնքերը, միակ ապաստանաբանը Հայոց համար։ Գոլէճին մէջ կրտու վրայ կը գեղուեն 4000-ի մօտ հայեր, որոնք կընան ազատիլ թուրք խուժանին յարձակումներէն։ Քաղաքին մէջ մնացած բազմութեան մէկ մասը ևս կրցածէ որ և է կերպով ազատ մնալ։ Կորուստին ընդհանուր թիւն տնկարեսոր է։ 50-ի չափ կը հաշուի, որոսց մէջ սակայն ծանօթ անձնաւորութիւններ կան։

**Ճրդեհ եւ բալան.**—Ամբողջ հայ թաղերը հրդեհի տրուած են։ Այրուած տուներու թիւը 600-էն աւելի է, շրջակայ բոլոր ագարակները, ամարանց ևլն։ այրուած, լմնցած են։ Թալանը ևս ամէն փութկոտութեամբ ի գործ զրուած է, թէև ոչ Ատանայի չափ։ Ընդհանուր անտեսական կորուստը 160,000 ոոկի կը հաշուաւի։

**Արկածեալներու վիճակը.**—Ճիշդ նոյնը Ատանայինին։ Այժմ 3—4000 հոգի գոլէճին մէջ սովորման ըլլալու վիճակին կը մատնուին։ Անդորրութիւնը թէև վնաս չունի, սակայն տակաւին վստահութիւն չկայ։

**Կտորավարութեան դիրքը.**—Տարսոնի կառավարութիւնը ակնյայտնի թերութիւն մը չունեցաւ։ բաւական աշխատեցան ամեն քանի առաջքն առնելու, սակայն չկրցան յաջողիլ։

### Մ է Ր Ս Ի Ն

Հոս ջարդ չեղաւ ու ո և է գէպք տեղի չունեցաւ։ Տեղոյն կառավարիչը էսատ պէյ այն աստիճան անձնազոհաբար աշխատեցաւ որ մեծ պատոյ և պաշտօնի արժանի է։ Տեղոյն Միւթթին, քաղաքապետը և հայ երեկիներ ձեռք ձեռքի տուած կառավարչին հետ՝ Մէրսինը ազատեցին։ Սոյն գործին մէջ սնտարակոյս ամենէն մեծ գերը ունեցան օտար տէրութեանց հիւպատոսները։

**Ներկայ կացութիւնը.**—Քաղաքը արգէն կիսովին պարպուած է չոգենաւերու մէջ, Կիպրոս, Պէյրութ և այլ նաւահանգիստները վախչելու։ Սոսկալի խուճապ մը կայ Մէրսինէն չուելու, գէթ ո և է նաւու մը մէջ ինալու։ Երէկ խուճապը աւելի սաստիկ էր, Բ. և Գ. զօրաբանակներուն Պոլսոյ վրա արշաւանքին մասին առնուած հեռագրին հետեանքով։ Սակայն այսօր խուճապը անցաւ անդիմական, ֆրանսական և գերմանական զրահաւորներու ժամանումին վրայ։ Կեանքի և ինչքի կորուսա չկայ։ Միայն շրջակայ գեւղերէն Թէօմիւկի մէջ 15 հոգիի չափ հայ սպաննուած է, որուն համար ալ պէտք եղած միջոցները ձեռք առնուեցան։ Այսու հանգերձ վաճառականա-

կան գործառնութիւնները ժանրապէս վնասուած են Ատանայի և Տարսոսի կորուստներէն:

### Խ Ս Ք Ե Ն Տ Է Ր Ո Ւ Կ Ն

Խոքէնտէրունի մէջ ևս (Մէրսինի գիմաց) մէծ խուճապ յառաջ եկած է. և շրջակայ հայաբնակ գիւղերու մէջ մէծ հրդեհներ տեսնուած են: Կացութիւնը հանդարտեցնելու համար հոս ժամանող Տիանա անդ. զբահաւորը 60 զինուոր հանած է Խոքէնտէրունի մէջ.

### Օ Գ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Բ Ը

Մեր նախորդ յօդուածին մէջ օդնութիւն, օգնութիւն պօռացած էինք: Նոյնը կազազակենք հոս հարիւրապատիկ աւելի զօրաւոր ձայնով: Այժմ բոլոր աշխարհիս վրայ բացառիկ տեսարանի մը առջև կը դանուինք: Անմիջապէս նպաստի և հանդանակութեան պէտք է ձեռնարկուի ամէն կողմ ուր սիրտ ունեցող մարդ կայ: Այս տեղէն ամէն ժամ հաց և ուրիշ ուժեատ կը ճամբռուին: Աւրախ ենք որ երէկուան Պատրիարքարանի հեռագիրը մեզ ևս աւետեց թէ այս մասին պէտք եղածին ձեռնարկուած է: Ո՞վ պիտի չուզէ պատառ մը հաց գնել մէկուն բերնին մէջ այն հազարաւոր արկածեալներէն որոնք այս անդամ ալ Աստուած մի արասցէ սովալլուկ պիտի մեռնին:

Կը վերջացնենք մեր տեղեկագիրը առանց ո և է եղբահացութեան: կարգացողը ամէն ինչ կընայ ինքնիրեն դատել:

**Լիմսոլ.**—15 Մյս. Կիբակի. Կիրնէի Լապիթօ գիւղին մօտ «Ասպօվիսի» կոչուած տեղը, ծովեզերքը մարդու մը գիակը գտնուեցաւ: Դիակը փատելու սկսած էր. գլխու գագաթին վրայ մորթ չունէր, ինչպէս որ կուծքն և ուսերը, ոտքերուն և ձեռքերուն ծայրերը և զիստը կերուած էին (հաւանական է որ ձուկերէ կերուած ըլլան), ձախ կողը գանակուած էր, ձախ զիստին մէկ կողմէն միւս կողմն անցած գնտակի նշան կար. տարեկոլ միջակ և կորճահասակ էր, հագած զգեստները լաւ գերգաստանի մը դասակարգէն ըլլալը կայտնէին: Լիմսոլի կառավարեցը կառավարական ըժիշկին հետ գիակը քննելով, որոշում տուին որ Կիլեկիոյ ջարդերուն զոհ մ'է ծովը նետուած:

Ուրիշ գետէ մը.—Երկուշաբթի ևս Կիրնէի քով «Նիւպակենի ծովեզերքը 8 տարեկան Հայ օրիորդի մը գիակը գտնուեցաւ: կառավարութեան կողմէ պէտք եղած քննութիւնն ըլլալէ յետոյ, ոստիկանութիւնը թաղելու տարաւ:—Երրորդ գիակ մը գտնուելէ վերջ, համազում գոյացուեցաւ թէ Կիլեկիոյ ջարդերէն առաջ կուգան, որոնք Թուրքերը հարիւրներով ծալը նետուած

էին: Հաւանաբար ուրիշ գիտակներ այլ կրնան գտնուել կերնէն ծովեղերքը, այս առթիւ Միւթէսարրիֆն ոստիկանութեան յանձնաբարեց որ ծովեղերքը քննէ:

Դիակ մը Ա. յ է բերդ դիտօ կոչած տեղը. — Զորեքշարթի օր Ա. յ էրիւթիզոյի ծովեղերքը 50 տարեկան մարդու մը գիտակը դանուեցաւ, որուն գլուխը վեցհարուածեանի վէրքերը կային: Կերնէի մէկ քանի նաւապետներ որոնք այս շաբաթ Անատօլուէ կուդային, կըսեն թէ ծովու վրայ շատ մը մարդոց գիտակներ կլողային:

Լէֆքէ եւ Գարբադ մարդ կային գիտներ. — Մարդկային կմախքներ գտնուեցան ծովեղերքը, որոնց մասին նիբռուոյ միւթէսարրեքը լուր ունի թէ Լէֆքէի Բենտաղիա կոչուած տեղը գտնուած են: Այս գիւղին պահապանը մարդու գլուխ մը գտաւ մարմնէն զատուած. կառավարութեան բժիշկն որոշում տուած է թէ 18 տարեկան երիտասարդի մը կըպատկանի: — Ֆամակուսթայի միւթէսարրեքին հեռագիրներէն կիմացուի թէ շատ մը մարդկային գիտակներ գտնուած են Գարբադի ծովեղերքը (Կիսլըս):

**Աւառարօւրիւն Գանիա Համիսիյէի մէջ.** — Գոնիա, Համիսիյէի մէջ Ապրիլ 6-ին խել մը Թուրքեր յարձակում գործեր են տեղւոյն Հայոց վրայ և այս միջոցին 2 Հայեր մեռեր և 3 հոգի ալ վիրաւորուեր են: 100 Հայեր կառավարական պաշտօնատունն ապաստանած են, իսկ տուներ և խանութներ թալանի տրուեր են: Ժողովուրդն իր մերկ և խեղճ վիճակը կաեղեկացնէ կառավարութեան: Այս հեռագիրն 0սմ. Խորհրդարանի նախագահութեան ուշադրութեան յանձնուած է, իսկ խեղճ ժողովրդեան օգնութիւն մը պիտի ըլլայ նպաստի սնտուկէն:

Կիւրինի մէջ ալ շրջականերու գէպքերէն գործերը դադրած և 2000 կարօտ անգործ և անօթի գթութեան կարօտ վիճակի մէջ մնացած են: Անոնք ալ Պատրիարքարանէ օգնութիւն կլանգրեն:

Ազգ. Պատրիարքարան հետեւեալ հեռագիրները եկած են, որոնք երէկ կարգացուեցան Խառն ժողովի մէջ. —

Լազքըյէ, 14 Ապրիլ. Մինչեւ այսօր հրգեհէ վնասուողներութիւը 3000 ի հասած է, շոգենաւերը հետզհեաէ լեռներէն հաւաքելով բազմութիւնը, ուրիշ աեղ կփոխագրեն: Վերջին առաջնան թշուառութեան մէջ են, ձեր անմիջական օդնութեան և գութին կսպասուի:

Լազքըյէ, 14 Ապրիլ. Քէսապի շրջակաները 1500 տուն

թալանի և հըրդեհի տուին։ 1000 ի չափ ընտանիքներ վնասուեցան, որոնց կէսը առաջնորդարանը պատսպարուած է։ Նրեք օր է անօթի և մերկ վիճակի մէջ են։ Թէև կառավարութիւնը օգնութեան հասած է, ուսկայն միայն ատեկա չի բաւեր, մարդասէրներու և Պատրիարքարանի ուշադրութիւնը կը հրաւերենք և կխնդրենք որ կարեար նպաստ մը անմիջապէս փութացնէք։ Մանրամասնութիւնը նամակով կսանաք։

**Մերսին.**—Այսօր 3 օր կ'ընէ Ատանա քարուքանդ դարձած է. ջարդ, աւարառութիւն, առւները, խանութները կոտրելով թալանել և անկէ վերջը կրակի տալ, և գեռ չի գիտցուի թէ ինչ հըէշային բաներ տեղի կ'ունենան. Երկու օր առաջ այս տեղէն մեկնողներ ուսիպեալ մի ո թրէնով վերադարձան. Ատանա երթալէ վերջ կայարանէն շուկան չեն կրցած մտնել այնքան սարսափելի է եղեր կացութիւնը, և ցարդ կշարունակէ առեկայ, ոչ Ատանայէն եկող կայ և ոչ այսաեղէն մեկնիլ կրցող. Երէկ թրէնը գալու ժամանակ 3 հատ կայարանի պաշտօնեայ զարնուած է և փախչելու համար կայարան եկած շատ մը Հայեր. առոնք գեռ Ատանայի կայարանի մօտ առւն ունեցողներն են, ներսերէն որ և է լուր չի կայ ոչ ոք տեղէն չի կընար կոր շարժուել կ'ըսեն. այգբան պաշարուած են խեղճեր։ Այս տեղէն և Տարսոնէն 2-300 զինուոր գնաց բայց ատոնք ալ թուրք խուժանին միանալով աւարառութիւններ կ'ընեն եղեր և արդէն ուրիշ ինչ պիտի սպասուէր որ։ Քրիչս առաջ չերթար աւելի տեղէկութիւններ տալու զի այս միջոցիս մենք ալ մեծ մտատանջութեան մէջ ինկած՝ չենք դիտե՛ ինչ ընելլենիս. արդէն Ատանայէն յոյո չեկայ. այսօր ճիշդ 3 օր է որ և է թղթակցութիւն տեղի չունենար, ոչ փոստով և ոչ ալ հեռագրով. այս տեղէն զրկուած անհամար հեռագիրներ վար կը դրուին եղեր Ատանայի վալի ըստած շանսատակ ըլլալիք արարած է որ չէ ուղած խուժանին առաջքը առնել զինուորներով, և աւելին ինք գրդած է կըսեն զանոնք։

Երեկ հեռագրով հաց ու զեր են լսնուորներու համար, արդեօք խեղճ հայերը եթէ երթէք ողջ մնացած են, անօթութենէ չեն մեռնի. Աստուած իմ, այս ինչ փորձանք է որ բացեր են խեղճ հայերու գլխուն, կարծես չէր բաւեր այնքան թափուած արիւններ։

Անդլիական հիւպատոսը որ փութացած էր կացութեան վերահասու ըլլալու, բաւեկան ծանը կերպով վիրաւորուեր է ձախ թէէն. ասիկա հեռագիր եկած ըլլալուն համար յայտնի է։

Խըիբան եղբայրներու գործարանին մէջ 2-3000 Հայեր ժողվուած կը պաշտպանուին եղեր, բայց նոյն այդ հոկայ տեղն

ալ կրակելու սպառնալիք ըրած են եթէ չի յանձնուին հայելը՝ նոյնպէս անհամար ժողովուրդ խռովուած է երկու հայ եկեղեցիներու մէջ և կը պաշտպանուին եղեր, բայց չի գիտցուիր թէ մինչև ո՞ր աստիճան պիտի կրնան զիմագրել, արդեօք ցարդ անձնատուր չեղան, անօթութութիւնը մէկ կողմէն, փամփուշտուներու սպառումը միւս կողմէն դէմ դնելու անկարող վիճակի մէջ կը ձգեն խեղճերը:

Հիմալ ժամը 4 (Ը. Թ.) Ատանայէն թռէն չէ կրցած մեկնիւ: Տարսոնին անհամար մարդիկ հոս եկան, հոս ալ ամէն ոքիր տունը քաշուեցաւ վախէն. կը վախցուի ջարդէն, սոյն նամակը հաղիւ կրնամ կոր յանձնել աւստրիական նամակատան, այդքան գէշ է վիճակնիս, ալ երեակայեցէք:

Սարգիս սիմեոնեան

**Անզլիական զօրքերուն ցամաք ելլելը.**— Նոյն թղթակիցը կը հեռագրէ. — Վերջին օրերուս անգլիական «Տիանա» յածանաւը երկու անգամ ջոկատներ հանեց Ալեքսանտրէթի ցամարը, անգլիական հիւպատոսարանը և ժողովուրդը պաշտպանելու համար: Թուրք զինուորական իշխանութիւնը պէտք եղած ոյժը չունին: Ալեքսանտրէթ և շրջակացքի ամբողջ ժողովուրդը, եկեղեցիները, վանքերը և հիւպատոսարանը վախած է Զքաւորութիւնը խիստ մեծ է, և օտար մարտանաւերը կարելի եղածը կընեն մեղմացնելու կարօտութիւնը և սովաման չընելու համար խեղճերը:

Հայոց ջարդը Սիւրիայ մէջ. — «Նայէ Ֆրէսէ»ի թղթակիցը կը հեռագրէ Կ. Պոլսէն Բ. օրուան թուով. —

Ալեքսանտրէթէն եկած հիւպատոսական հեռագիրները կացութիւնը խիստ տագնապալից ցոյց կուտան: Ապրիլ 16 էն ի վեր (Ն. Տ.) Հալէպի ճամբուն վրայ գտնուող Քրիստո քաղաքը բոլորովին այրացաւեր եղած է և Հայերը ջարդուած են: Բայեասի մէկ մասն ալ հրոյ ճարակ եղած է: Զարդերը կը կատարեն քիւրտերն ու չէրքէզները: Վարկեասլը, Աթիք, Քէստալ, ինչպէս նաւ Ալեքսանդրէթի շուրջը գտնուող գիւղերը մասամբ այրած փճացած են և Հայերը ջարդուած, Հայ կիներն ու աղջիկները առևանդուած և բռնաբարուած են: Ալեքսանդրէթէն 15 քիւրոմէթը հեռի Տէօրթ-Խօլի մէջ 7000 բնակիչները պաշարուած են Քիւրտերէն և Զէրբեզներէն, որոնք կուղեն սովաման ընել զանոնք: Տեղական իշխանութիւնը մատերնին անգամ չեն շարժեր և անտարբեր կդիմեն այս վայրագութիւնները:

Ապրիլ 20-ին անգլիական «Թրայըմֆ» մարտանաւուն հրամանատարը թուրք զինուորական հրամանատարին հետ Տէօրթ-

եօլ գնաց, արթնցնելու համար Միւթէսարըքֆը ու թշնամութիւնները դադրեցնելու աշխատի: Բայց Միւթէսարըքֆը ընաշշարժեցաւ իր աեղէն: Անգլիական, ֆրանսական, իտալական մաքտանաւերուն հրամանատարներուն ճնշումին հետեւանքով, ոսմաննեան շագենաւ մը զօրքելով Տէօթեօլ դրկուեցաւ պաշարեալ Հայերը փրկելու համար:

Պէյլանի մէջ Զէրքեղ հրոսակախումքեր երեան ելլելով կրակի առւելին Պէյլանի հովիտին մէջ գտնուած դիւղերը և թալլեցին ամէն բան:

**Կառավարութիւնը նպաստ կը հաօցնէ.** — Զարմանալի գուգաղիպութեամբ մը Պօլսոյ մէջ ծագած ունաքսիօնէու շարժումինը Ատանայի մէջ ջարդի նշանը տրուած է: Տակաւին որոշապէս չենք գիտեր թէ՝ այս երկու դէպքերուն մէջ ու է առնչութիւն կը գտնուի՞: Բայց կարգ մը նշաններ ցոյց կու տան թէ՝ Ատանայի իոլամները օգտուելով մայրաքաղաքին մէջ տիրող անիշխանական վիճակէն, աւելի կատաղի թափով մը ջարդի ու թալանի տուած են տեղւոյն Հայերը և նոյն իոկ օտարազգիներէն ոմանքը: Անշուշա կառավարութիւնը, ոչ այլ ևս Ելաքեան, պէտք եղած քննութիւնը բանալով դէպքին հեղինակները երեւան պիտի բերէ և խոտիւ պիտի պատժէ զանոնք, այս առ թիւ ճշգելով տեղական ապիկար կառավարութեան պատասխանատութեան բաժինը: Հետեւաբար կառավարութեան պարտքն է ժամ առաջ օգնութիւն հաօցնել կոտորածէ ազտառդ խեղճ Հայերուն որոնք անօթաթեան մտանուած են:

**Տարսոն.** Ապր. 8. Զատիկին անցաւ, և չորեքշաբթի կէսօր փող մը հնչեց Տարսոնի դինւորական մթերանոցէն: Ոչ—քրիստոնեայ բնափկչութեան բազմութիւն մը խոնեցաւ մթերանոցին առջեւ: Անմիջապէս մթերանոցը բացուեցաւ և դէնք ու ուազմամթերք բաժնուեցան նոյն ամքսին: Ասոր պատճառն երբ հարցուցինք, քանի մը միամիտ այլազգիներէ իմացանք թէ Ատանայի մէջ շփոթութիւն ծագեր է և այս նորակազմ վաշտն հօներթալու և ապաստամբները զարնելու կը պատրաստուի: Ատեկայն այս զինաբաշխութիւնն այնքան հապճէպ ու շփոթ կերպով կատարուած էր որ շատ մը որիկաներ իրենց անունը գրել շտուած՝ կամաւորի կամ զինուորի կեղծ պատրուակի մը տակ դէնք ու աազմամթերք առած ու հեռացած էին:

Հետեւեալ հինգշաբթի առաւեօտեան ճեղընթացին ժամանումին, կայարան գտնուող հազարաւոր ոչ-քրիստոնեաներուն մէջէն աղմուկներ կ'լսուէին «Ատանան հըոյ ճարակ եղած է, մէնք ինչո՞ւ անփոյթ մնանք, մէնք աւ Տարսոնը

վառենք», աղմուկն որ լսեցին հոն գանուող Հայերն ահուզուզավ իրենց տունը վազեցին, նոյնպէս շուկայի մարդիկ իրենց խանութերը գոցեցին:

Կառավարութիւնը պատուհատին առաջքն տանելու մըտքով իւրաքանչիւր փողոցի համար տասնական զինուած հսկողներ կարգեց, որոնց մէջ կդտնուէին մեկ՝ երկու Հայեր, անզէն: Կասկածելի մարդեօք շուկային ու թաղերուն մէջէն կվանէին և խաղաղութեան հոգ կտանէին: Նոյնպէս գրուած էին երկու զինակիր հսկողներ Ամերիկեան Գոլէճին դուռը, ու քանի մը հոգի ալ բոլորզեքը:

Ուրբաթ առաւօտ, ժամ 2-ին, ճեղքնթացին ժամանումին աղաղակ մ'է որ փրթաւ կայարանէն: Հազարաւոր զինուած հսկողներու աղաղակն էր: Կիսուժէին Տարսոսի վրայ զայն կողոպտելու և աւերելու: Զեմ գիտեր անոնք լ'չնպէս յաջողեցան կառավարական հսկողութիւնն ստանալու: Հայոց թաղն հասած ու իրենց վայրագ գործին ոկտած էին:

Հիմա կոտսրածը ոկտած էր: Ահեղ ու խառնաջիոթ աղաղակ մը կը արձրանար երկինք, յարձակող խուժանին գոռումը, զէնքերու որոտումը, տունը թալլուող թշուառ Հայերուն գոշումը, ամուսինը սպաննուած այրիներուն ողբ ու լացը, եղբայրներ և զաւակներ կորանցնող այրերուն հեծեծանքը, որը մնացած զաւակներուն ճիչ կոծումը սարսափ ու կոկիծ կոփուէին ամէն կողմ:

Ժամը 4 էր, և ահա յարձակող այն գագաններու ճիրաններէ պը ծող թշուառներու խումը մը ըոյնը քանդուած թոշնիկներու երամ մը, որորդոններէ հալածուող եղնիկներու նման կվաղէին գէպի Ամեր: Գոլէճ: Թշուառութեան յետին ժայրը հասած, երկիւղի ու տակնապի մէջ կորսուած իրենց մարդավայել ընթացքը ու դիրքը, այրեր ըսրիկ, կիներ հերածակ, երիտասարդներ կորաքամակ, օրիորդներ թալուկ ու գունատ կփութացնեն իրենց զողողոջ քայլերը: Նոյնպէս ծնողը իրենց մանուկները շալկած, ոմանք անոնց ձեռքերէն ըռնած, երկիւղին սաստկութենենէն արտասուելու անկարող, ձայն չհանելու համար իրենց լացը զոպելէ շնչահեղձ կհասնին Գոլէճին դուռը: Հոն կտթենալով միայն արձակ շունչ մը տռնել կփակէիր իրենց սիրտը ամբարուած հեծկլտանքի մթերքը և կոկուէին հօսիլ արտասուքի հեղեղները: Հոս սկսաւ ողբուկոծի նոր աղմուկ մը: Իին մը կդուչէր «Վախ զաւակս ուր մնաց», միւսը «վայ, ազջեկս չկայ», ուրիշ մի «վախ, էրիկս»:

Մինչգեռ թշուառներու շարքեր իրարու կյաջորդէին, Եցնելով Գոլէճին սենեակն երը ու բակը, ահա վերի յարկէն

իշնողներ ափսոսելով կդուժէին, «Հրդեհ, հրդեհ, մուխի՝ սիւն մը կբարձրանայ, որո՞ւն տունն է արդեօք այրողը»: Աւըիշ մուխի սիւն մը միւս կողմն բարձրանալ սկսաւ, քեզ մը վերջը ուրիշ սիւն մ'ալ, և այսպէս կամաց կամաց ամէն տուներէն կելէին մուխեր, և անոնց կյաջորդէին բոցեր ու ճարճատիւններ:

Ժամը 8 էր, գէնքերու ձայնը կնուազէր ու հրդեհի ճարճատիւնը կսասականար: Այս կնշանակէր թէ Հայեր իրենց տուներէն փախած էին ու յարձակողներն հարկ չէին տեսներ զէնքեր պարպելու: Անոնք միայն պարտականութիւն մ'ունէին զորս կիատարէին անթերի: այն էր դուռն խորտակել, ապրանքները կողոպտել, տան մէջ քարիւղ որոկել ու կրակ տալով գուրս ելլել: Այսպէս կտրամադրէր իրենց նոր պարտականութիւնը: Այս ամէնուն այնպիսի ճարտարութեամբ ու անշփոթ գործունէութեամբ կատարուիլը մեզ յայտնի կերպով կիմացնէին թէ առաջուց կազմակերպուած դաւ մ'էր, նաև խապէս պատրաստուած, պատուիրուած կարգ ու կանոն մը կտիրէր իրենց մէջ: Առանց տունն մը մոռնալու, առանց հիւզակ մ' իսկ խնայելու, ամբողջ Տարսոսի Հայ ընակչութեան 450 է աւելի տուները կարգաւ, մէկիկ մէկիկ կողոպտուեցան ու հրոյ ճարտկ եղան, և անոնց կից գտնուուող Յոյն տուն երն ամենայն զգուշութեամբ պատուարուեցան կողոպուտէն ու հրդեհէն: Կողոպտեցին նաև Հայ եկեղեցին, և քարաշէն հոյակապ շէնըն այրել անկարելի գըտնելով քանդեցին անոր գեղեցիկ խաչկալը, որ Աւնճեան Աքիկ և Մաթոս եղբարց յիշատակն էր. և կրօնական քինախնդրութեամբ պղծելով զայն՝ լուծեցին իրենց վրէժն ու հեռացան:

Գիշերն հասաւ, ամէն կողմ ափամաշուք լռութեան մէջէն հասարակաց ժամացոյցն աշտարակին գլխէն հնչէր մերթընդ մերթ, առջի օրերէն աւելի տխուր ու մելամաղձիկ: Տարսոնի Գոլէճին բուլոը սենեակներն ու բակը լեցուած էր ամէն կարգի ու հասակի թշուառ էակներով: Ամէն անկիւն լեցուն էր, ու ժողովուրդին մեծ մասն ստիպուած էր բակը, հողերու վայ զետեղուիլ: Դեռ երէկ զարգարուն ննջարաններու, զեղագրուագ մահճակալներու և փափուկ անկողիններու մէջ հեշտագին մրափող պարզներ, փափկասուն տիկնայք, մանկամարդ օրիորդներ ու մատղաշ մանկտիք այսօր չոր ու ցամաք հողին վրայ նստած, անծածկոյթ ու անպատճապար, կաւաղէին իրենց փառաւոր անցեալը: Կը տեսնուին հոն նաև շատ մը կիներ, որոնք իրենց գեռատի մանչ ու աղջիկ զաւակներով շըջապտուած կնոտին անկիւն մը՝ զլիսիկոր ու արտասուա-

թոր, և իրենց մանուկները սիրաշահելու կեզծքի մը տակ ակամայ կպատասխանեն այն փոքրիկներուն հետեւեալ պարզ հարցումներուն. «Մայրիկ, ուր է հայրիկո, ինչո՞ւ տուներնիո չենք երթար, տառնք ինչո՞ւ հոս եկած են», ևն.։

Գիշերը ընդմիջեցաւ, ֆամացոյցին տիսրագին հնչուն համարնքը երթալով կաւելնար. հրդեհի բոցերով լուսաւորուած մթնոլուստը տակաւ առ տակաւ կմթագնէր. իրենց մօր շուրջը բոլորոց մանուկներն ու օրիորդներն իրենց հարցումները ուղղ զելէ ձանձրացած ու անքունութենէ յոգնած կը զնեն իրենց գիսախռիւ գլուխը իրենց մօրկան ծնկերուն, և կմրափեն հողէ անկողնին վրայ և թշուառ մայրը կհոկէ անոնց գիշերն ի բուն:

Առաւոտուն ամէն բան լմնցած էր: Հրդեհը մարած, հոյակապ ու գեղաշէն տուներ հրոյ ճարակ եղած, և Տարսոսն վերջին անգամ մ'ալ հայու արիւնով ներկուած ըլլալով՝ իր տեսարանին զարդը ու վայելութիւնը կորուսած, և անոնց վիստան մնացած էին միայն բարձր շէնքերու չորս պատեր գժութային սկագէմ ուրուականներուն նման, իբր խօսուն վկայ բարբարոսներու գաղանական վայրագ արարքին:

Հոս անուբանալի է Ամերիկացիներուն ցայց տուած մարդասիրութիւնը. այսքան ժողովուրդը սիրով հիւրընկալելէ զատ նոյն կէուորին թէյ ու միս գիշերները ձաւար, բրինձ եփել տալով բաժնած էին: Նոյնպէս հիւպատոսարան գտնուսդ ու հաւակարութեան պալատն ու թաղապետարանն ապաստանողսերը բերել տալով ընդունեցին: Հիմա մէկ մասը սենեակներու մէջ, մէկ մասը բակը վսաններուն տակ և ուրիշ մաս մը բաց տեղուանք տնանկ ու չքաւու կսպասեն շաբաթէ մը ի վեր, որպէս զե երկիւզը փարատի, առջի բարեկարգութիւնը վերահաստատի և իրենք կարենան այն ժամանակ գուրս ելլելով իրենց նօթի ու մերկ գաւակներուն օրապահիկը ճարել:

250-ի չափ բացականեր կան: Մեծ մասը քաղաքին մէջ մեռած է, և ոմանք զրուերը փախչելու ատեն սպաննուած են. յոյս կայ որ ողջ մնացողներ ալ գտնուին նըջակայ հայ գիւղերը բոլորովին բնաջինջ եղած են, ու անոնցմէ հաւատափոխութիւն ընդունողները բերուած ու կառավարութեան յանձնուած են:

---

—Սանասարեան Պարմարան. Կարինէն ընդարձակ նամակ մը առնեք Սանասարեան վարժարանի վիճակին վրայ գրուած: Նամակադիրը պատասխանատու կհամարի ուսանողութիւնը, որ ամէն կարգագրութիւն ուսնակալս կընէ և ուղած ձնով կվարուի

հաստատութեան մէջ, կըսէ. թէև առերեսյթ հանգարտութիւն մը կայ դպրոցին մէջ, սակայն տեսլան ու հիմնական բան մը չէ: Գիշերօթիկներու մէկ մասն արդէն հայրենիք մեկներ է և միւս մասն ալ կպատրաստուի մեկնիլ, կասկածելով թէ աշակերտները դարձեալ պիտի հանեն: ‘Կամակագերը կըսէ թէ վարժարանն այս դրութեան միջ անկարելի է բարեկարգել, եթէ նոյն իսկ ամենէն կարող ձեռքն աշխատի: Միակ դարմանն է, կըսէ, տարին փակուածնկատել և յառաջիկայ տարուան համար այժմէն կարգադրութիւններ ընել: Մենք ցոյց տուած ենք առենին թէ այն միակ դարմանը վարժարանին տեղեփութիւնն է Խարբերդ կամ ուրիշ տեղ, որովհետեւ կան տեղական պատճառներ, որոնց համար Կարնոյ մէջ մնալով վարժարանը, վերջ չեն կընար գտնել պարբերական խռովութիւնները:

—Դամասկոսէ Մշեցի մը մեզ ուղղած նամակով ցաւ կ'յայտնէ որ մինչ Տ Ներոէս Վ. Խարախանեան 6-7 ամիսէ ի վեր Առաջնորդ ընարուած է, Պոլիս կմնայ և հայրենիքի վիճակը օրէ օր կդժուարանայ: Խաղաղութեան օրերու մէջ ամէն ոք կընայ ժողովրդեան օգտին մէջ է, կըսէ: Սակայն Ներոէս Վ. նոյն իսկ իր ժողովրդեան օգտին համար կմնայ այստեղ, նպաստի գումար մը միասին տանելու և անոնց ցաւին դարման մը գտնելու համար: Մեր թերթին մէջ եղած հրաւէրները վկայ են արդէն ասոնց: Բայց Մուշի Առաջնորդը վաղը վերջապէս կմեկնի Պոլուէն և քանի մը շաբաթ վերջ իր ժողովրդեան քով պիտի ըլւայ:

Երկիւղ կայ որ յառաջիկայ գարնան, թշուառութեան պատճառաւ շատ մշեցի գաղթականաց վիճակը մէջտեղ ենէ, և այս օրերս աւելի գժուարացած է՝ նպաստներու գաղթելով: Նոր գաղթականներ ուրատեղ գործ, մանաւանդ ապրուատ պիտի գտնեն: Կը յուօանք որ Խարախանեան Վ.թ., իր անցած տեղերը, մանաւանդ Մշոյ մէջ պիտի հառկցնէ այս ամէն մանրամասնութիւնները, և պիտի յորդորէ զիսենք գարնան զբաղելու իրենց հունձքերով, յառաջիկայ ձմեռ նորէն նպաստի կարօտ ըլլալու համար, քանի որ Պարիաքարանի միջոցները բացարձակապէս սպառած են:

**Զօւլումի երկրէն.**—Սեբաստիոյ Տուղլասար գիւղէն եկած նամակներ կը ծանուցանեն թէ՝ այս օրերս տեղւոյն մէջ հայ փոքրիկ մանուկներ, փողոցները թափած են ու լալով «հաց» «հաց» կը պօռան Անկարելի է դիմանալ ու է մարդու, անմեղ

փոլկուիկներու այդ սիրտ բզբառզ լացեսը լսելով։ Գիւղը որ կը բազկանայ 350 տունէ հազիւ եր մէջ 30 տուն ունի որ կընայ ինքնինքը տպրեցնել, մնացեալները ամբողջ թշուառ են ու նպաստի կարօտ։ Ամէնքն ալ անցեալ տարիներու սովերուն հետեւանքով զրկուած էին իրենց բոլոր ունեցածներէն, անառուններէն, հողերէն և գոյքերէն։ Ամէնքն ալ առանց հողի են և սերմանացանի ժամանակը ահա՛ եկած ըլլալով, ոչ հերկելիք հող, ոչ ցանելիք սերմ և ոչ ալ լծկան կենդանի ունին։ Իսկ այս ամէնը մէկ կողմ, ոչ մէկը հաց ունի. անօթի են ամէնքն ալ և այս անօթութեան պատճառաւ ծագած կարգ մը հիւանդութիւններէն, գիւղը բազմաթիւ զոհել տուած է։ Ո՛չ մէկ խօսք, ոչ մէկ բառ աւելցնելու պէտք չկայ. իրողութիւնը ինքնին պերմախոս է։ Մեր բարեսէրներուն կարեկցութիւնը հրաւերելով հանդերձ, Տեղապահին ուշագրութեան կը յանձնենք այս հէք թշուառները, որոնց մէջ անօթի անմեղ մանուկներ կան։

Պարումի թուրք հիւապատոսարանը իր կառավարութեան կողմէ ընդունած հրահանդին համաձայն՝ յայտարարած է թէ՝ ժամանակաւորապէս թոյլատրուած է աիրող սովին պատճառով՝ էրզըումի նահանդին մէջ կովկասէն և Ռուսիայէն ներմուծել առանց սահմանուած մաքսի ալիւր, եզիստացորեն, և այլն։

Պատի նուերը Պոլսոյ պապական նուիրակին եկած նամակ մը կծանուցանէ որ Պապը խորապէս ազգուած է Անատոլուի Հայոց վիճակին նկատմամբ իր ստացած լուրերէն, ուստի հանցաւ զրկել 10,000 ֆր. որպէս զի տեղւոյն վրայ բաշխուի անօթութենէ տառապողներուն։

Կիլիկիոյ Կարսդիլոսին հրամարականը.—8. Սահակ Ա կաթողիկոս նամակ մը ուղղելով այս օրերս Պատրիարքարան, կ'ըսէ թէ Աթոռին կալուածական խնդիրն ո՛ւ է լուծում ստացած չըլլալով, իր պաշտօնին շարունակութիւնն անկարելի դարձէ և օդերուն մեղմանալուն կ'նայի Աթոռէն հեռանալու համար. կ'աւելցնէ որ այս խնդիրը միայն Սոյ Աթոռին չվերաբերի, այլ բոլոր հեղեղեցիներու, գպրոցներու և Յարեգործական հառատառութիւններու վերաբերեալ կալուածներու, հետեւաբար Պատրիարքարանն իրեւ սկզբունքի խնդիր պէտք է վարէ այս գործը։

8. Սահակ սրբազան միեւնոյն տաեն կ'ըսէ թէ կառավարութիւնն ամբաստանած է զինքն իրեւ խոռովութիւն գրդող, սոկայն եկեղեցիներու մէջ տեղի ունեցած այս կարգի գումարումներ ի՞նչ կապ ունին. կ'ըսէ, հանրային ապահովութեան հետ և անդին՝ քաղաքային գործոց համար միթինկներ կ'գու-

մարուին հանրային վայրերու մէջ և աւելի մեծ քաղմութեան ներկայութեան:

Տ. Սահակ Մըբազան կ'աւելցնէ նաւ որ Կիլիկիոյ հանգուցեալ Մկրտիչ Կաթողիկոսի ժառանգորդները յայտարարած են պաշտօնապէս թէ հանգուցելոյն անունով նշանակուած կալուածներն իրենց չեն վերաբերեք, այլ վանքին:

Կաթողիկոսը զարմանք կ'յայտնէ թէ—ինչպէս գրած էր Բիւզան դիոն—Ռոպէրդ Կոլէժի շուրջ գանուող հողերն ինչպէս հաստատութեան անունով կ'արձանագրուին և Հայ գպրոցներու ու Եկեղեցիներու իրաւունք չի տրուի իրենց անուան կալուած ունենալու: Մինչև հիմա շատ անգամներ խոստացուեցաւ, կ'ըսէ, այս կալուածական գործերու կարգադրութիւնը, սակայն «Դարերով հաւատացինք և դարերով տուժեցինք», կ'աւելացնէ:

Այս գիրը Խառն Ժողովոյ յանձնուած է, սակայն ինչպէս անցեալ երկուշաբթի օրուան թուով գրեցինք, կառավարութիւնը սկզբունքով ընդունած է դպրոցներու և Եկեղեցիներու անունով կալուածներ արձանագրել և օրինաց ծրադիր մալ պատրաստած է, որ Երեսի ժողովէն պիտի ապահովուին նաւ Սոյ Աթոռին սեփական կալուածները, սակայն Մկրտիչ կաթողիկոսի ժառանգորդաց յարուցած խնդրոյն առթիւ ձեռք ըերթած որոշումն անուշագրութեան արդիւնք է, քան թէ յատուկ մտադրութեան մը հետեւանք, ինչպէս կլլար անցեալին մէջ: Ուստի փափաքելի է որ Տ. Սահակ Ա. Կաթողիկոս ալ համոզում դոյցնէր այս մասին և ինչպէս յոռի շրջաններու մէջ պաշտօնավարեց, Ազատութեան շրջանին մէջ ալ շարունակէր իր պաշտօնը, պայմանաւ սակայն որ Մկրտիչ կաթողիկոսի ժառանգորդաց հետ իրաւախոնութիւն մը դոյցնել կարելի ըլլայ:

**Եկեղեցական տուրքը.**—Երուսաղէմի Պոլսոյ պատր. Փիտիանորդ Տ. Եղիշէ վր. Զիլինկիրեան երէկ այցելեց Ելմտական Նախարարին և յայտարարեց թէ՝ Եալօվայի մէջ Երուսաղէմի վանքին սեփական մէկ ագարակին կառավարութիւնը 200 արտավար հող գրաւել տակ առնել և ծախել ուղեր է, առարկելով թէ՝ 8800 դշ. ի չափ յետնեալ տուքքերէ առնելիք մը ունի:

Եղիշէ վրդ. Խնդրեր է Նախարարէն հարցնել Եալօվայի իշխանութեանց թէ՝ այդ պարտքը ո՞ր տարիէն մնացած է, քանի որ ինք իր պաշտօնավարութենէն ի վեր ըուլոր տուքքերը վճա-

ըած է : Ելմտական նախարարին հրամանաւ նոյն նախարարութեան հասոյթներու տեսուչը հեռագրով մը տեղեկութիւն ուղեց Նախարարի դայմագամին, հրամայելով միևնոյն ատեն որ առայժմ դրաւման գործողութիւնները յետաձգուին:

**Անուարիոյ.** Կառավարիչը տեղւոյն Հայերուն և Յոյներուն յախարարեր է .— «Ներքին գործոց և ելմտական նախարարութեանց հրամանին համեմատ ոչ-իսլամ ազգերէն ըստ առաջնոյն պիտի դանձուին զինուորական տուրքերը և սոյն հրամանին անսահտողները պատասխանատու բանելով, պիտի պատժուին : Կեսարիոյ Առաջնոյ Փոխանորդը հեռագրաւ կըրկին գիմում ըրած է 0 օմ . Երեսոփ . Ժաղովին և Տեղապահ Արքադաւանին Չենք դիտեր թէ ի՞նչ տեսակ քաղաքականութիւն է որուն կը հետեւ Հելմի փաշա . գաւառներուն տուած հրամաններուն և հրահանգներուն նայենք թէ՝ Տեղապահին ըրած յայտարարութեան որ «առ այժմ մինակ թէ վզիաթը պիտի արձանագրուի» : Որո՞ւն հաւատանք :

**Երօւսաղեմի խնդիրը նախարարաց խորհրդոյ յանձնուած:**— Պատրիարքարանն առկէ առաջ ընդարձակ թագրի մը զրկած էր Գատական դործոց նախարարութեան, մանրամասն կերպով քացարելով Պոլոսոյ Պատրիարքարանին իրաւասութիւնն Երուսաղէմի Պատրիարքական Պէրաթին և թէ Սահմանադրութեան տրամադրութիւնները : Միւս կողմէ Տ. Յարութիւն Պատրիարքի հեռագրել տրուած ըլլալով որ Պոլոսոյ Պատրիարքարանն այս գործերուն միջամտելու իրաւունք չունի, Գատական նախարարութիւնը պէտք տեսած է որ Պարշապետն այս մասին կարգադրութիւն մընէ և թուզթերը զրկած էր Բ. Գուռ : Հիւսէցին Հելմի փաշա նախընթաց օր խնդիրն յանձնեց նախարարաց Խորհրդոյ, որ Զատկէն անմիջապէս վերջ պիտի զրադի այս խնդրով և իր որոշումը պիտի տայ . այս որոշումէն կախում ունի նաև այս խնդրոյն մէջ Ազգին առնելիք ընթացքը, որովհետեւ այս անգամ Վարչութեան կողմէ զրկուելիք ներկայացուցիչին, որ հաւատականաբար Տրդատ Եպիսկոպոս պիտի ըլլայ, լիազօր իրաւունք պէտք է տրուի կամ կառավարութեան կողմէ պաշտօնեայ մը պէտք է ընկերանայ, աեղւոյն մէջ ի գործ զրուած ըռնսութիւններն և ոպտոնալիքները գաղրեցնելու համար : Առոնց աստիճանն հասկցնելու համար կուգանք աւելցնել որ ներկայ տօնական օրերուն մէջ երբ ամէն կողմէ ուստաւորներ կերթան Երուսաղէմ, Տ. Գրիգորիս Արքեպիս ճամբայ հանած են Երուսաղէմէ

Պոլիս գալու համար, երբ Եպիսկոպոս ալ չկայ վանքին մէջ: Պատրիարքարան ալ Յարութիւն Պատրիարքին հեռագրել տուած են որ եպիսկոպոսի ներկայութեան պէտք չկայ: Եթէկ Պոլիս հասաւ միաբաններէն Սիմօն Վ. Թէլեան, որ վանքին արդի խանգ արուած վիճակէն և ըռնութիւններէն փախած է, Մէրսինի ազգայիններն հանրագրութիւն մը զրկած են Պատրիարքարան, հրաւերելով Պատրիարքարանին ուշադրութիւնն երուսաղէմի արդի վիճակի վրայ, որ օտարաց առջև Ազգին և Վարչութեան վարկը խախտած է:

— Թա՞նինի այս օրուան թիւին մէջ հեռագիր մը կայ Յարութիւն Պատրիարքի ստորագրութեամբ, որով կհերքէ անցեալները Բիւզանձնի մէջ կը կցած այն լուրը թէ Հայոց և Լատինաց միջեւ տեղի ունեցած վէճին հետևանքով 100 հոգի մեռած են: Այդ լուրը Բիւզանձնի ունեցած չտուաւ, այլ թուրքերէն 0 սմանլը թերթն հրատարակեց նախ, ուրիշ արտատպեցին Պոլսոյ միւս Հայերէն, Ֆրանսիերէն և Յունարէն թերթերը, բայց տակաւին հերքումն Երուսաղէմէն չեկած, հետեւել օրը Բիւզանձնի ստուգեց և հերքեց: Եթէ Բիւզանձնի այս հրատարակութիւնն ուշագրութիւն գրաւեր է, ինչո՞ւ ուշագրութիւն չի գրաւեր արդեօք Յարութիւն Պատրիարքի պատասխանատուութեան ներքեւ գանուսղ վանքին արդի քննադատելի վիճակին նկատմամբ գրածները:

— Վարչութեան կողմէ կարգեալ քննիչ յանձնաժողով մը, որ կը աղկանայ Գարանան, Նահրիկեան, Զօրապ և Քետթիպեան էֆ. Ներէ, կը աղի Կիլիկիոյ Սթոռին սեփական կալուածներուն վիճակը ճշտելով և ընդհանուր ազգային սեփականութիւն եղող կալուածներու մասին ուսումնասիրութեան մը պատրաստութեամբ: Սոյ վանքին սեփականութեան բոլոր գործերն յանձնաժողովը նկատողութեան կառնէ. աչքի անցնելով 30—40 տարի առաջուան արձանագրութիւններն և թուղթերը:

---

**Քաղաք. Ժողովը.**— Նկատելով որ հակառակ վարչապետին և ներքին գործոց նախարարութեան մէկ քանի անդամներու տուած հաւաստիքներուն, անօրինակ խստութեամբ գաւառներու մէջ կը շարունակուի զինուորական տուրքերու դանձուամբ, և ամէն օր գրեթէ հարիւրաւոր հեռագիրներ ու նամակներ Պատրիարքարան կը հասնին, որոշեց նոր թագրիթ ևս պատրաստել և ներկայացնել Մեծ-Եպարքոսին, մանրամասնաւար ցոյց տըրուելով այն բոլորը, որոնց մէկ ծայրէն միւսը՝ կե-

զեքումներու առիթ կուտայ զինուորական տուրքի գանձումը:

**Փոխադարձ այցելաբիւն.** — Մահմաւու Շէվրէթ փաշա Երեկ Խոխագարձ այցելութիւն տուաւ Տեղապահ Սրբազանին, ընկերակացութեամբ թիկնապահի մը. Տեղապահը ազատական հրամանատարին ճակատը համբուրեց և հրաւիրեց բազմիւ պատուոյ թիկնաթուուը: Շէվրէթ փաշա կէս ժամու չափ սիրալիք տեսակցութիւն մը ունեցաւ Տեղապահին հետ որտապնդիչ խօսքեր ընելով Հայ Ազգին նկատմամբ:

— Զմիւռնեայի առաջնորդ Տ. Եղիշէ Եպսկոպոսը ընտրուելով Կ. Պոլսոյ հայոց պատրիարք ստանձնել է իւր նոր պաշտօնը: Նորին Սրբազնութիւնը ներկայացրել է Օդոսոտ. Սուլթանին այցելել է նախարարներին, ազգերի հոգեոր պետերին, և ընդունել է նրանց փոխագարձ այցելութիւները:



## ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Փ

### ՄԵԾ ՄԱՐԴԻԿԲ ԵՒ ԴՊՐՈՑԼ.

Դարոցը ապագայ մեծ մարդկանց օգուտ տուել է, նպառաել է նրանց ամբարելու այն նիւթերը, որոնցով յետոյ կարողանար օգտուել նրանց հանճարը: Մեծ գիտնականների, գրողների, երաժիշտների կենսագրութիւնը այդ հարցերին պատասխանում է և մեծ մասամբ պատասխանը շատ աննպաստ է գպրոցների համար, մասնաւորապէս կլասիկական դպրոցների համար:

Մեծ մարդիկ, մեծ մասամբ, գեռ մանկական հասակում արտայայտել են որ և է հակումն և ընդունակութիւն, և բոլոր ուժով ձգտել են բաւականութիւն տալ այդ հակումներին, միանգամայն անուշագիր մնալով դէպի այն բաները, որոնք բաւականութիւն չեն տուել իրանց ընածին ոգեսրութեան:

Եթէ նրանց կեանքի պայմանները մանկական հասակում դասաւորուել են այնպէս բացեյաջող, որ նրանց ծնողները կամ շրջապատողները դաւշակել են երեխայի անդուգական շատկութիւնները և չեն ձգտել մղել նրան դէպի ընդհանուր շարքերը, այն ժամանակ նրանց զարդացումը անցել է շատ լաւ: Այդպէս է եղել Մօցարտի մանկութիւնը, որի մայրը նախատեսել